

ՎՐԱՅԻ ԱԿԱԴԵՄԻ

ՄԱՐՏԻՐՈՍՆԵՐ

Քրիստոնէւթիւնը, համեմատած այլ կրօններու (միասուածեան կամ ոչ) ամենէն աւելի հասեղք ունեցող կրօնը կը հունդիստնուոյ, (Մէկու կէս միլիառի կը մատնոյ թիւը անոնց):

Քրիստոնէւթեան էական տարրերութիւնը միւր կրօններէն կը կայսնայ առաւելաբար այս իրազութեան մէջ թէ ան հիմնուած է սպզակի Աստուածորդիէն, մինչ միւսներու հիմնադիրները սոսկակոն մարդ-արարածներ են եղած, խայթը եւովզ երբենք մեղքէն և նուաճուելով մանէն, իրենց երկրաւոր կետնքի և առափելութեան տաւարախ գտանալով հոգին: Մարդկե՛ր որոնց գերեզմանները կան մինչև այսօր ո՛ի միջի մերումաւ:

Կրօնները տարրեր են ճարման նաև իրենց աճման և զարգացման ճամբաներով: Քրիստոնէւթեան ամենէն աշխառու տարրերութիւնը միւսներէն կը կայսնայ նաև այս իրազութեան մէջ թէ ան տուած է մեծագոյն թիւը նահատակներու և մարտիրոսներու, նախ քան պետական-քաղաքան իշխանութեանց ճոնաշումը ընդունիլը և անէն ետք, ըշնթացս գարուց, մինչև վերջին ժամանակները:

Որքան սրտառուէ է արդարեւ պատկերը նախնի քրիստոնէաներուն, որոնք ակոր ոյժերով կը ծառատնային հեթանոսաշխարհի բռնութեան դէմ ու իրենց մարմինները սիրայօժար կը յանձնէին սուրին ու գահինին, իրենց հոգիները որքայօթեան տօմարին մէջ արձանագրած ըլլալու գորաւոր ու պայծառ հաւատաքով:

Անթիւ է փաղանգը քրիստոնէութեան յաղթանակին համար իրենց կեանքի յօժարտակամ ընծայարերած սուրբերուն: Անոնք կը պատկանին բոլոր ժողովուրդներուն, գոտովարդերուն և սեներուն: Խահատկութեան պատկը ընդունողներէն զատ, սուսաւը է թիւը նաև անոնց՝ որոնք զահած են իրենց ժամանակն ու հան-

դիստը, նիւթակոնն ու կետնքի բորիքները, տանելու համար քրիստոնէութեան լոյսն ու բարիքը՝ անյոյս ու անլոյս զանգուածներուն:

Ըստած է իրաւամբ թէ Քրիստոնէութիւնը գոհոզութեան կրօնքն է: Զոհոզութեան անատակ անհատը արժանի չէ կոչուելու Քրիստոնեայ, այսինքն հետեւորդ Քրիստոնի, որ գերագոյն զոհորիբութեան օրինակը տուաւ մարդկութեան Գողգոթայի խաչի բարձունքն:

Գիտանք ուրեմն պայծառակերպել մեր հոգիները Քրիստոնէութեան լոյսով, այս օրերուն մանաւանդ, ուր թէն մեզմէ չի պահանջուիր կարմիր նահատակութեան զոհոզութիւնը, բայց ուր միւր կողմէն այնքան ստուարացած է թիւը կեղծ քրիստոնեաներուն, այդ պիտակը եպերելի անարժանութեամբ իրենց անձերուն վրայ կրող:

Գաղջ ու կեղծ քրիստոնեաներ (լոյն չէ անջրպես երկուքին միշէ) վլսասկար ու նոյնիսկ վլսանգաւոր են քրիստոնէութեան գատին համար: Անոնք, գայթակղիցուցիչ իրենց օրինակով, ներսէն կը հարուածին հիմները իրենց (իբր թէ) պատկանած կրօնքին: Ու գիտենք թէ ներքին թշնամիին գերը յաճախ աւելի զնական է, երբ բաղդատուի ծոնօթ ու սրտաքին թշնամիի բացայաց գերին:

Մարտիրոսները ուրոյն գատակարգ մը կը կազմեն քրիստոնէական սուրբերու մեծ ըստանիքին մէջ: Անոնց անձին օրինակը կրնայ ըլլալ և պէտք է որ ըլլայ գերագոյն խրախոյսը մեր կթոս ու վարանու քայլերուն: Խնչ խօսք, որ եկեղեցւոյ աւանդական կարգն ու սարքը Բարեկարգութեան պիտակին տակ քանդել ժպրհող ազանդամոլներ դուրս են հանած իրենց տօնակարգէն, ժխտելով ինչպէս Տիրամօր՝ այնպէս ալ անոնց արդար ու ազգու բարեխօսութիւնը Տիրոջ գահուն առջւ:

Մարտիրոսներու համբուրելի ոգին է որ կոչուած է զրահելու մեր հոգիները աշխարհի մութին ու մարդերու պարզած չարիքին դէմ:

Գլուրդ Ս. Ճինևակի Զեմնե

ՆԻՒԹԱՊԱՇՏՈՒԹԻՒՆ

Զափազանցած չենք ըլլար ևթէ ըսենք
թէ ներկայ մարդկութիւնը գարձած է
բոլոր ժամանակներէն աւելի նիւթապաշտ
ու արծաթասէր։ Ատոր պատճառները ուրունել դիւրին է սժանց հոմմոր և գժուար
ուրիշներու։ Նիւթը։ Նիւթին կարի՞քը՝
բոլոր դարերուն, կենսական որքան դրաւ
իչ ու հրապուրիչ մարդկային ցեղին, ի
հակադրութիւն, յաճախ և դժբախտաբար,
հոգիին ու կրօնքին, վերացականին պատ
մուճնովը հոնդերձուած յաճախ մեր
տեսլազուրկ աչքերուն։

Ի՞նչ է, վերջին հաշուով, գերը, կո-
րիքը կրօնքին ու հոգենոր ապրումին,
ֆորհոյի հոգերով կրանուած ու խճող
մեր կեանքին մէջ։ Զէ՞ կորիէլի ապրի
առանց անոր։ Զէ՞ կորիէլի երջանիկ, առ-
նուազն ինքնորու ու հեշտ կեանք մը
վարել առանց անոր։ Կրօնտկոն պարտա-
ւորութիւնները անհրաժեշտ մեր բազմու-
տեսակ զրադումներու կողքին։

Անաւասրկ հարցումներ, զորս պիտի
ստանոնք, երբ փորձնենք մարդերու մաս-
ծողութեան մոգնիսը ուղղել նիւթէն վեր
ու տարրիր իսկութիւններու եւ անա-
պատճուը այսօրուան մարդկային ընկե-
րութեան պարզած անստոյդ ու անհաստատ
վիճակին։

Չունինք այսօր հոգիի մարդեր, ո-
րոնք դարերու խաւարը ճեղքելու չափ
ունինային ոյժ և քաջութիւն, բերելու
համար խացուաւուծ մեր էութեան՝ բալու-
անը աներկրային, մեր բորբոքած կիր-

քերու հրդեհին՝ մեղմաձայն անձրեց երկ-
նային բարիքներու և օրնութեանց։

Կը սպասուէր որ զոյդ աշխարհասա-
ան պատերազմները յդկէին մեր խաճմբ-
տանքը ու վանէին մեր մաքերէն հիւսնդ
այն գողագիարը, թէ մետաղն ու հրոգէնը ը-
կրնան բանալ դուռը երջանկութեան, ո-
րուն փակուած մուտքին առջև կը կինայ
նաև այսօրուան ալ մարդկաւթիւնը, տա-
սապակուծ ու չլմորուն։

Հանդուրժողութիւն, ազնուութիւն,
ներզամատաթիւն և նման առաքինու-
թիւններն են միայն որ կրնան կետնքին
տալ հոմ և իմաստ, և աշխարհին՝ խազա-
զութիւն, Առաքինութիւններ՝ որոնք
կարմիր բերքն են մեր հոգիին։

Եթէ մարդը անասունէն կը զատորոշ-
ուի Ասուուծոյ շունչէն փրթած իր հո-
գիով, ապա ուրեմն որքանո՞վ տելի հորկ
է մեր հոգալ անոր կարիքները և ջանա-
գիր ըլլալ անոր բողբոջումին։ «Մի՞ շի-
ջուցանէք զնոգին», կը պատուիրէ Սըր-
բազոն Մատեանը մեծ Առաքեալին բեր-
ով։ Եւ մեր հոգիները կրնան պարար-
տանալ միայն նիւթէն գերակշիռ իսկու-
թիւններով ու տուեալներով։ — Ազօթք,
հոգենոր խոկում, խստավանանք և Հա-
զարդութիւն, բարեգործութիւն, և վերո-
յիշեալ ու նման առաքինութիւններ։

Նիւթն ու հոգին էրկուքն ալ ունին
իրենց անուրանալի պահանջները։ Այս
առթիւ ինչպէ՞ս չյիշել Տիրոջ խօսքը.
«Տուք զկայսերն կայսեր և զկատուծոյն
Ասուուծոյ»։

Երանի՞ անոր որ ունի իմաստութիւնը
Աւետարանի Անիրոււ Տնտեսին, նիւթին
բարիքները ծառայեցնելու իր հոգեկան
կարիքներու գոհացումին։

Գլուխ Ս. Ճինիվիջեան

